

ԲԱՐՈՅՆԻՑԱԿԱՆ

ՄՏՔԻՆ ՀՐԱՇՔԸ

Հոգին կ'իւրացնէ այն ամէնը, զոր կը յղանայ կամ կ'ըզձայ, Հոգեկան մեր թը-
 սիլքներն ու փափաքները տարբեր բա-
 ներ են մեր երեակայութեան երազանք-
 ներէն: Մեր հոգիներուն թոսիլքները մար-
 դարէութիւններ են, զուշակութիւններ,
 ազգարարներ այն բաներուն, որոնք որ մը
 կրնան իրանալ: Անոնք փաստեր են մեր
 կարողութիւններուն, կուտան չափերը մեր
 խտէալին բարձրութեան ու կ'որոշաղբին
 մի՞նոյնը մեր գործունէութեան:

Մեր գաղափարականը ուրուագիլին է
 այս իրականութեան, նախատարրը այն բու-
 լորին որոնց կը յուտանք հասնիլ:

Քանդակագործը զիտէ թէ իր իտէալը
 երեակայութեան մէկ քմայքը է, ալ մար-
 դարէութիւնը, խորհրդանշանը այն բանին՝
 որ պիտի յայտակերպուի օր մը քանդակ-
 ուած մարմարով:

Երբ մեր ամբողջ սրտովը կ'ըզձանք
 բան մը, կը ստեղծենք կապ մը նոյն այդ
 բանին և մեր միջև, կապը՝ որ գորտեր է
 այնքան որքան մեր փափաքը բուռն ըլլայ,
 ու անոր հասնելու մեր ճիգը զիտակից:

Ինչ որ կը վրդովէ զմեզ, այն է թէ
 մենք շատ աւելի կարեւորութիւն կուտանք
 կեանքի նիւթականին, քան անոր գաղա-

փարականին: Պէտք է սորվինք մտածումով
 ապրիլ այն գաղափարականը որուն իրա-
 նալուն ըզձանքը ունինք: Եթէ կ'ուզենք
 զոր օրինակ երիտասարդ մնալ, պէտք է
 ապրինք երիտասարդութեան մտավիճակով,
 եթէ կ'ուզենք զեղեցիկ ըլլալ, պէտք է
 ապրինք մտային այն վիճակը, որ կը ստեղծէ
 զեղեցկութիւնը:

Փաղափարականով ապրելու առաւել-
 լութիւնը մեզ կ'ազատէ ֆիզիքական մը-
 տաւոր ու բարոյական անկարելիութիւննե-
 բու զգացումէն: Ձեռք մտածեր ալլես թե-
 բութիւններու, որովհետեւ թերութիւնը
 վերջալոյսը, աւելոյթն է կեանքին, և այս
 վիճակները զոյութիւն չունին գաղափա-
 րականին մէջ, ուր ամէն ինչ երիտասարդ
 է և զեղեցիկ:

Փաղափարականը մեր առջև կը պահէ
 յարատեօրէն մեր փնտած կատարելութեան
 տիպարը. անկիա կ'աւելոյնէ մեր վերջնա-
 կան կատարելութեան հաւատքը, վասնզի
 գաղափարականը մեզի կուտայ տեսիլքը
 անոր՝ զոր բնազգաբար կը զգանք թէ օր
 մը մեզի պիտի պատկանի:

Ձեր մտքին առջև մշտապես օրէն-
 ցէք տիպարը, գաղափարականը այն մար-
 դուն, զոր կ'ուզէք ըլլալ, հաւատացէք
 նոյն ատեն թէ կրնաք ըլլալ, և մէկզի ը-
 րէք հիւանդ կամ փոքրորդութիւն թելա-
 դրող գաղափարները, ու պիտի կրնաք ըլ-
 լալ ձեր յոռաջագրածը:

Մեծ ոյժ մը կրնայ յոռաջ գալ մեր
 այն հաւատքէն թէ մեր փառասիրութիւն-
 ներն ու խտէալները պիտի իրականանան:
 Ոչ մէկ բան այնքան աւելի կ'օգնէ մեզի
 որքան հաւատալը թէ իրերը գէպի աղէկ
 պիտի գառնան, թէ մենք պիտի յաջողինք՝
 ձախողելու տեղ, և թէ ի հեճուկս բոլոր
 դալիքներուն մենք երջանիկ պիտի ըլլանք:

Ոչինչ կոյ կեանքին մէջ աւելի յու-
 սազրիչ քան այս լուստես կեցուածքը որ
 հաւատք կ'ընծայէ ամէն շաւղոյն քանի,
 ամէն ինչի որ բարձր է, որ երջանկութիւն
 է, ուր տեղ չունի յոռաւեսութիւնն ու
 յոռահատութիւնը:

Ձեր ամբողջ սրտով հաւատացէք թէ
 դուք կարող էք ընել ինչ որ կը պարտեք
 ընել. մէկզի ամէն վարանում. լաւ մըտա-
 ծու մտերով միայն սնանեցէք, և բարձր
 գաղափարներ ունեցէք ամէն ինչի վրայ,

կացնելով զանոնք եկեղեցւոյ պատմու-
 թեան անունին տակ մեզի բերուած աղձա-
 տու մտերու շարքէն: Մանրամասնութիւն-
 ները մէկզի: Իրողութիւնը բաց է ամէնուս
 համար, գէթ պատմութեան համար: Ու
 յայտնի է եկեղեցւոյ կոնակին բնոցած
 մեղքին ծաւալը շատ հինէն, որուն ար-
 զիւնքէն կը տառապի աշխարհ քրիստո-
 նէութեան քարոզութեան այնքան զանգաղ
 իր յաջողութեան անդրադառնալու պարա-
 զային: Նորոգութիւնը՝ այս մարդէն ալ
 ներս, ստիպողութեան մը վեր է: Ու նորոգ-
 ուած երկու ուժերուն միացումէն պիտի ծնի
 նոր աշխարհը մեր վերնագիլը իրականացնող:

Նորասպիւմ Պ. Վ. ՄԻՆԱՍՅԱՆ

վճռելով իրականացնել ձեր այդ բարձր գաղափարները:

Անգամ մը որ միտքք տեսապէս զուարթ երջանիկ, յուսադրիչ մտածումներով սընտնելու վարժութիւնը ձեռք ձգէ, ալեւս ուրիշ բան չի կրնար ընել: Եթէ մեր գաւաիները կարողանային վարժուիլ ասոր, մեր քաղաքակրթութեան արեւելումը չուտով պիտի փոխուէր, ու մենք հսկայական յառաջդիմութիւններ պիտի ընէինք: Այս կերպով շինուած միտք մը կարող պիտի ըլլար միշտ իր զօրութեան աստեղագոյն աստիճանը ցոյց տալու, և յաղթահարելու աններդաշնակութիւնը, չարակամութիւնը և հազար ու մէկ թշնամիները մեր խաղաղութեան, մեր հանգստութեան, մեր օգտին և յաջողութեան:

Հաւատալ թէ ապագան լաւ բաներ միայն կը խոտանայ մեզի, թէ մենք երջանիկ ու յաջող պիտի ըլլանք, թէ ընտանեկան հաճելի կեանք մը պիտի ունենանք, պարաստ ամէն պատահականութիւններուն դիմադրուելու, ահաւասիկ լաւագոյն դրամադուելը որով մենք կրնանք նետուիլ կեանքի մէջ:

Շատեր թոյլ կուտան որ մարին իրենց մէջ փափաքները, փառասիրութիւնները: Անոնք չեն հասկնար թէ փափաքին ուժը նութիւնն ու տեսականութիւնը անոր իրականանալուն պէտք եղած ոյժը կը հայթայթեն:

Ի՞նչ փոյթ թէ այս իրականացումը անհաւանական կամ հեռուոր թուի, կամ ապագան մութ երիւի, բաւ է որ մենք զայն իրական տեսնենք, կը բաւէ որ ուժգնորէն մաքառինք զայն ձեռք ձգելու համար, ուշ կամ կանուխ անիկա պիտի յայտնուի մեր կեանքին մէջ: Բայց փափաք մը որ իրանտու ճիգով չընթանար, փառասիրութիւն մը որ կ'ընդհատուի, կը մարի աւանց երբեք որ և է հեռք ձգելու:

Յաճախ մենք է որ կ'աւելցնենք կամ կը պակսեցնենք մեր կարողութիւնները, մեր մտածումներուն, յոյզերուն և զաղափարականին որակովը: Կարենայինք եթէ կատարեալ մարդեր նկատուի զմեզ մեր երկնուոր Հօրը նման, պիտի լեցնէինք ուժով մը որ աստուածային է միայն:

Երբ մտածենք թէ մենք թշուառ ու անբախտ ծնած ենք, կը սնուցանենք մեր մէջ յուսահատութեան և թշուառութեան

որդը, կը քանդակենք այն մութ պատկերը մեր մէջ, որ թշնամին է մեր խաղաղութեան, մեր երջանկութեան և յաջողութեան: Վայրկեան մ'իսկ մի' ընդունիք թէ դուք հիւանդ էք և անկար, որովհետեւ անոնց վրայ մտածելով անոնց հեղինակութիւն կուտաք: Մենք ամէնքս մեր մտածումներուն արտագրութիւններն ենք, մենք կ'ըլլանք այն ինչ որ մեր մտածումին մէջ ենք:

Եթէ այսինչ կամ այնինչ նպատակին մէջ յաջողիլ կ'ուզէք, ուղղեցէք ձեր մտածումները դէպի այդ կէտը, ու ջանացէք զանոնք կարելի եղածին չափ լարուած ու կենդանի պահել և յաջողութիւնը պիտի չուշանայ: Այն ակար, անկար ու մեղաւոր մարդը, զոր մեր ապրելու սխալ կերպը ստեղծած է, աստիճանաբար պիտի փոխակերպուի գաղափարական մարդու, ստեղծուած Աստուծոյ կողմէ:

Վճռեցէք չունենալ որ և է զորք, ամէն մտածումի հետ կամ գործի որ ստորին է. ինչ որ դուք կը գործէք պարտի կրել կատարելութեան դրոշմը:

Մեծ բաներ իրագործելու այս յարտաւեճիդ հողին և զիտակցութեան, ալակերպիչ ազդեցութիւն մը կուտայ կեանքին, և զայն կը հանէ բարձր մակարդակի մը:

Մարդկային կեանքը այնպէս մը կազմուած է որ գլխաւորաբար յոյսով սնանի. հաւատքը առջև կը նայի ու կը նշմարէ բաներ զորս մեր մարմին աչքը չի տեսներ:

Հաւատքը գոյացութիւնն է այն բաներուն զորս կը յուսանք, անոնց պատկերին ուրուագիւրը, իրական հիւթը, և ոչ թէ մեր մտքի ներկայացումը լոկ: Բան մը կայ հաւատքին, յոյսին ետին, մեր սրտերու խորունկ իզձերուն ետին, մեր օրինաւոր փափաքներուն համաձայնող իրականութիւն մը:

Չեր բոլոր մտածումներու հոսանքը պէտք է ուղղուի դէպի այն նպատակակէտը՝ զոր նշանակած էք ձեր կեանքին իրագործման համար: Քաղաքակրթութեան մեծ հրաշքները արդիւնք են մտածումներուն ընթացման: Ապրեցէք լաւագոյն բաներու սպասումին մէջ. ապրեցէք այն համոզումով թէ ձեր ճիգերը և ձեր նպատակին հասնելու մաքառումը պիտի յառաջ բերէ ինչ որ մեծ է և գեղեցիկ: Ապրեցէք այն համոզումով թէ դուք յաւիտենապէս

կը յառաջգիմէք միշտ մտանալով լաւագոյնին, անոր որ բարի է, և թէ այս բարձրացումը կը կատարուի ձեր էութեան մէջ մի հիւլէին կողմէ:

Շատեր կը կարծեն թէ փտանդաւոր բան է իրենց երեւոյթութեան թելադրած երազներուն յանձնուիլը, որովհետեւ այդ երազանքները կրնան զիրենք նուազ գործնական մարդեր դարձնել. այսուհանդերձ երեւակայութեան տուրքը մեր միւս կարողութիւններուն նման սուրբ է: Ան մեզի տրուած է աստուածային նպատակով մը, որպէսզի կարողանանք ակնարկ մը նետել դէպի անշօշափելի իրականութիւնները: Անիկա է որ մեզի կարողութիւնը կուտայ գաղափարականին մէջ ապրելու, նոյնիսկ այն պահերուն երբ մենք ստիպուած ըլլանք ապրիլ անհաճոյ ու աննորոտ շրջանակի մը մէջ:

Մեր երեւակայութիւնը սովոր կուտայ մեզի ընդնշմարել այն փաստերը իրականութիւնները որոնք կը սպասեն մեզի: Ան կը յայտնէ ինչ որ կարելի է մեզի:

Օգին մէջ գզեակներ կառուցանելը պէտք չէ նկատել իբր անսղուս և փրօտակար ժամանց մը. մենք գզեակներ կը շինենք նախ մեր ենթագիտակցութեանը մէջ, յետոյ անոնց մարմին մը կը հագցնենք մեր փափաքներուն մէջ, և ի վերջոյ անոնք կը դառնան իրականութիւններ:

Երազելը միայն օղին մէջ գզեակներ շինելը չէ, ամէն իրական գզեակ, նախ կառուցուած է օգին մէջ: Օրինաւոր երազը ստեղծու է, ան կ'իրագործէ փափաքը և այն բաները որոնք մենք կը փափաքինք և կը յուսանք: Ենք մը չի կրնար կառուցուիլ առանց ճարտարապետի փլանին. անիկա պարտի նախ կառուցուիլ մտքին մէջ: Ճարտարապետը իր փլանին ընդմէջէն կը տեսնէ կառուցուածքը այնպէս՝ ինչպէս որ պիտի ըլլայ ան օր մը իր ամբողջ կատարելութեան և գեղեցկութեանը մէջ:

Ինչ որ մեր կեանքին մէջ կ'իրագործուի, մենք այդ ամէնը յղացած ենք արդէն ատեն մը մեր մտքին մէջ: Ինչպէս որ շէնքը իր ամբողջ մանրամասնութիւններով իրականութիւն մըն է ճարտարապետին մտքին մէջ, նախ քան իր քարերու կառուցը, նմանապէս մենք նախ միտքով կը ստեղծենք այն բոլորը՝ որոնք ապագային

պիտի իրականանան մեր գործերուն մէջ:

Մեր տեսիլները, մեր կեանքին կարելի կառուցուածքին փլանին են. բայց անոնք փլաններ պիտի մնան եթէ մենք հուժկու ճիւղ մը չընենք զանոնք իրականութիւններու վերածելու:

Բոլոր անոնք որոնք մեծ գործեր ըրած են, ամէնքն ալ նախ երազողներ են եղած. և ինչ որ անոնք ըրած են, համեմատական եղած է իրենց երազները իրականութեան վերածելու ճիւղին:

Մի՛ լքէք ձեր երազները, որովհետեւ ըստ երևոյթին անոնք անիրականալի են: Կապուեցէք ձեր տեսիլներուն այնքան ամուր որքան կարող էք: Մի՛ թոյլարէք որ կեանքի նիւթական կողմը քուզարկէ ձեր գաղափարականը, կամ զայն նուազեցնէ: Ապրեցէք այնպիսի միջնորդութիւն մը մէջ, որ ձեր թոյլքները միշտ աշխոյժ պահէ: Կարգացէք այն գրքերը՝ որոնք կը խթանեն ձեր թոյլքները: Կապուեցէք այն մարդերուն հետ որոնք իրագործած են ինչ որ դուք կը ջանաք ընել և փնտռեցէք անոնց յաջողութեան գաղտնիքը:

Ձեր գաղափարականին հետ յարատե այս սեւեռումը պիտի ըլլայ մտքի շաղախ մը, և շօշափելի ձև մը պիտի տայ ձեր երազին:

Գիշերը քնանալէ առաջ, վայրկեան մը ինքնամոխիութեցէք: Հանդարտ մը նըստեցէք պահ մը և խոկացէք ձեր սրտին լուծեանը վրայ: Մի՛ վախնաք ձեր այդ ընդունակութեանը վրայ, «որովհետեւ առանց երազի ազգերը կը կորսուին»: Երազելուն կարողութիւնը ի դուր տեղը չէ տրուած ձեզի. անոր ետեւ իրականութիւն մը կայ. անիկա աստուածային մէկ շնորհն է, սահմանուած ձեզի՝ նշմարել տալու այն մեծ բաները՝ որոնք ձեզի վերապահուած են, տեսանելիէն անտեսանելիին բարձրանալու, նիւթական պայմաններէն իտէալ պայմաններու ելլելու, և ձեզի ցուցնելու թէ այս բաները ձեր կեանքին մէջ իրականութիւններ պիտի դառնան: Դէպի դրախտ ուղղուած աչքի այս ակնարկները մեզի տրուած են արգիլելու յուսահատիլը մեր թերութիւններէն և ճախաւերութիւններէն:

Խօսք չեմ ըներ անցողակի և ուրուացընոր երազներուն, այլ հոգին օրինաւոր փափաքներուն, իրական ու նուիրական, որոնք կեանքի ընթացքին շարունակ

կը յիշեցնեն թէ մենք կրնանք մեր կեանքը գոհեմացնել, և թէ ի հեճուկս մեր անհաճոյ կամ թշնամի միջազայրին, մենք կրնանք զմեզ բարձրացնել մինչև այն զազափարական վիճակը, զոր կ'ընդունարենք մեր երազներուն մէջէն:

Օրինաւոր այս թռիչքները աստուածային ծագում ունին: Այսկերպ մտածելով չեմ ակնարկեր բոլոր այն բաներուն՝ զորս չունինք բայց կը փափաքինք ունենալ, և որոնք դառն պտուղներու կը փոխուին երբ անոնց տէր ըլլանք, այլ այն օրինաւոր փափաքներուն է խօսքս, որոնք կեանքը իր աստուածային նպատակին կը տանին: Քըրջահաւաք մը պիտի մնայ քըջահաւաք այնքան ատեն, որքան քըջահաւաքի մը խտէալը ունենայ: Մեր մտային կեցուածքը, մեր սրտերուն խորունկ փափաքը կը կազմեն անվերջանալի ազօթքը որուն կը պատանջանէ Բնութիւնը: Ան իրբև ստացուածք կը նկատէ այն ինչ որ մենք կը փափաքինք, այն ինչ որ մեր սրտերը կը պահանջեն, այն բանը զոր կը փնտաենք և որուն պէտք ունինք. և ան (բնութիւնը) կ'օգնէ դայն ձեռք ձգելու մեր այս գործին մէջ: Բիշ մարդիկ կը հասկընան թէ իրենց փափաքներն են իրենց իրական ազօթքները, ոչ թէ իրենց մըմընջածները, այլ անոնք՝ որոնք իրենց սրտերէն կը բղխին և որ միայն ընգունելի են:

Անազխն ոյժ մը կայ՝ մեծապէս ստեղծագործ, որ յառաջ կուգայ փափաքի մը կամ փառասիրութեան մը վրայ մեր մտածումի կեդրոնացումէն: Այս կեդրոնացումը կը զարգացնէ հրաշալի կարողութիւնը՝ ստեղծելու բաներ որոնց համար կը հառաչենք:

Մեր սրտերուն թռիչքները կը ներշնչեն մեր ստեղծագործ խանգը, և անոր կը պարտադրեն այն բաները զորս կը փափաքինք: Անոնք յաւիտեանական կորովատու զեզեր են մեր կարողութիւններուն համար, և մեր ձիրքերը կ'աւելցնեն: Անոնք կը ձգտին մեր երազները իրականութիւններու վերածել: Բնութիւնը մեծ զաճառական մըն է, որուն ձեռքը մեզի կ'երկարէ ամէն ինչ զոր կը պահանջենք, պայմանաւ որ վճարու մը չմոռնանք: Մեր մտածումները նման են այն արմատներուն որոնք կը տարածուին կուտակուած ոյժերու երկրային ովկիանին մէջ՝ ամէն ուղղութեամբ: Պտուղը պատրաստ է ծա-

ւէն քաղուելու նոյս քան ձիւնին հասնիլը: Իրենց դաստիարակութեամբ և իրենց ճամբուն վրայ հանդիպած զիւրութիւններով լաւագոյնս նպաստաւորուած անձերը, ցեղերու հսկաները նոյնիսկ երբ զերեզմանի փոսին առջև հասնին, կը զգան թէ տակաւին կազմուելիք բողբոջներ են, և թէ չեն ըսած այն չափով որքան ունելին:

Բայց միշտ այսպէս պիտի չըլլայ: Շատ մը հանգիստութիւններ կը ցուցնեն թէ մարդկային կեանքը առիթ պիտի ունենայ հասնելու իր հասունութեան, պիտի կրնայ տալ իր ամբողջական պտուղը, և, ասանց խոջընդոսի պիտի կրնայ ամբողջապէս ինքզինքը զարգացնել: Եթէ հաւատարիմ ենք մեր ներքին տեսիլքին, պիտի գայ օր մը երբ մեր փափաքները պիտի փթթին, երբ մեր փառասիրութիւնները պիտի զոհացուին, երբ մեր խտէալը պիտի հասուննայ, վասնզի այս ամէնը կը կազմեն ծաղիկի բողբոջին պարփակած թերթիկները, այն ծաղիկը որ ուշ կամ կանուխ պիտի բացուի ու պիտի տարածէ իր բուրմունքը յայտնելով իր զեղեցկութիւնը, առանց թառամելու, և առանց երբեք արգիլուելու իր աճումին մէջ:

Մեր բնագրական մղումները զէպի այն պտուղ ուր ամբողջ մեր կարողութիւնները պիտի կարենան զարգանալ առանց արդիւլքի, մեր ներքին բողբոջը ընդդէմ փճացման որ կը յայտնուի նոյս քան որ մենք կատարեալ հասունութեան հասած ըլլանք, այս ամէնը կ'ապացուցանեն թէ կայ իրականութիւն մը համապատասխան մեր սրտերու ներշնչումներուն և փափաքներուն, իրականութիւն մը՝ որ չէ նկարագրուած զեռ ոչ մէկ գրքի մէջ:

Մենք կը ականենք թէ ամէն բնականոն էակի մէջ կան պէտք եղածները, անոնցմով շինելու համար կատարեալ այր մը կամ կին մը:

Եթէ կարենայինք յարատեօրէն մեր առջև ունենալ կատարեալ օրինակը մեր խտէալին, այնպէս մը որ անիկա դառնար մեր մտքի սովորական կեցուածքը, (կամ ազգուութիւնը), այն ատեն շատով մեր կեանքին մէջ պիտի արտադրուէր այդ օրինակը և մենք պիտի գառնայինք մարդկային կատարեալ արարածներ:

Մեր երկնային Հօր պէս կատարեալ ըլլալու աստուածային կանոնը մարդուն չէ ըսուած զայն խարելու համար: